

ՄԱՍԵՆԱԴՈՍԱԿԱՆ ԱԿԱՐԿՆԵՐ

ՄԱԳԱՂԱՅՆԵՐ
(ԱՀԱՐՈՆ ՏԱՏՈՒՆԻՅԱՆ 1937-1938)

Նոր մը և անձանօթ մը չէ ՎՄագաղայնե-
րու հեղինակը, երեսուն տարինեւո լաստակա-
ւորի մը գործին առջնն ենք, և այս պարագան
միայն պիտի բաւէր որ ուշադրութեամբ և մաս-
նաւոր կարեորութեամբ մտնեալիքք այս հատո-
րին:

ՎՄագաղայնեւորու ընթերցումը նոր օրերու
գրականութեան մը չառաջնորդըր զմեզ, և ա-
տով կ'արգարանայ իր խորագիրը, Անկիպ մեզի
կը բերէ Նախապետաբանական զգայնութիւննե-
րու աշխարհէն մագաղայնեւորու վրայ հազիւ ապ-
րիկ կրցող նշխարներ, որոնք իրենց ապրելու ի-
րաւունքը մեծ լավով կը պարտին իրենց հեղի-
նակին: Երեսուն տարինեւո ընդմէջէն թաւալն-
լով ստուարացած այս հատորը չէ նշտած զինք
լեցնող քերթուածներու ծննդեան թուականնե-
րը, պարագայ մը որ պիտի պատկերացնէր իր
զարգացումին եղափոխութիւնը, զիւրացնելով
չաւ գործը ըստ արժանանոյ զատկու պարագան:
Այս՝ մոռացում ըլլալէ աւելի կամաւոր եղած
կ'երևի, վասնզի բոլոր քերթուածներն նոյն տա-
րեք ունենալ կը թաւել, առիկա ենթադրութիւն
ըլլալէ աւելի բան մըն է, ՎՄագաղայնեւորու է-
չերու մէջ:

Գործը ինչպէս կը ցուցուի, միացունէ է
երեք անտիպ հատորներու, որոնցմէ իւրաքան-
չիւրը ինքն իր մէջ ունի իր ստորաբաժանումնե-
րը գեղարքիկ խորագրերով Խտուղտուած, Լա-
տորի առաջին մասը բազկացած է Ցաղգախոփ,
Սեր փոճէ պատկով, հեղի մաղեմալ պատմութիւնը,
Գեհեմակամբ, և Բանաստեղծ կ'աստաւամայ, հինգ
ինքն իր մէջ ամբողջական տաղաբղջաններէ:
Մանրամասնութիւններու չեմ ուզեր ի՛շնել իւ-
րաքանչիւրին համար, վերջինչալ խորագրերը
պերճախօս են ինքնին: Լատորին երկրորդ մասը
կը կրէ ՎՍիրոս կարմիր վարդերով ընդհանուր
խորագիրը, ստորաբաժանուած արտաս, միջօրէ,
Երեկ, Երեք զիւրար լրացնող տաղաբղջաններու:
Իսկ հատորի երրորդ մասը կը կազմեն Գիւղի
սիւնի, Ետուղ եղբը, Ժողովրդային մոթիվներով
հրատուած սիրային երգերը:

Լատորը լեցնող մասերը տալէ վերջ, մտե-
նանք գործին, կշռելով զայն իր բացասական և
զրակահ արժէքներուն, և իրմէն բոլորով լոյսն
ընեն մէջ: Առաջին մտածումը որ տակաւ կը թան-
ձրանայ մտք մէջ որքա՛ն էլ առ է՛լ կը կարողաք
այս հատորը լեցնող բոլոր քերթուածները, ան-
կատարի և աններգաշնակի տպաւորութիւնն է
որ կը չինուի, Կան անշուշտ գեղեցկութիւններ,
ստեպ շատ շքեղ, որոնք վիրաւոր են սակայն
հաւուրումի պակասով: Ստեպ պայտաթ մը դար-
պատէն ներս կ'առաջնորդուինք, և հիւզակի մը

մէջ կը գտնենք մենք զմեզ: ՎՄագաղայնեւորու
հեղինակը մտածող է, և քաջ երևակայող: Բայց
ո՛չ նարտարապետ, և առիկա անոր համար, վասն
զի իր կերտած շնեքերուն քարերը իր մէջէն չէ
որ կը պեղուին շատ անգամ, այլ կը ներածուին,
և այս վերջինը կատայնեւոր վերածելու համար
նոր և ծանր աշխատանք մը պէտք կայ: որուն
համար աւելի մեծ տարողութեամբ ոյժերու պէտք
պիտի ըլլար. անոր համար շատ անգամ կարկառ-
ներու առջնն ենք, փոխանակ նարտարապետ-
ուած կատայնեւորու:

Յետոյ իր տեսիլները որոնք չմարտուած սն-
պոլիզմով կ'ուսուին, զինք կը նետակ կամաւոր մը-
ուութիւններու մէջ, պարագայ մը որ անքաւելի
մեղքը եղած է այս սեռի մեր բոլոր հին և նոր
գրողներուն, որոնց մտայատկութիւնը և զանոնք
առարկայալք բառերը խոտոր կը համեմատին,
կեցնելով շատ անգամ մեր մտածումը անտարա-
մէտ և անյարբըր զգայութիւններով զիմաց:

Բաւական չէ անտիպին և լրտեսածին հետա-
մուտ և տեսնող ըլլալ. հարկ է հարտուար ըլլալ
չաւ զգայութիւններով:

Աշխարհը իրեւ բանաստեղծ տեսնելու իր
կեցուածքը անթիբի և հաւասարակշիւ չի թուի:
Մարդը հազիւ զգալի է իր էջերուն մէջ, իր քեր-
թուածները չեն լեցուիլ գեղեցումով: Տեսնելու
և փոխաբերութիւններով հարուստ, և լեզուով
պերճ իր ստեղծը կ'անօրբանան և կը պարզուին
մեր մտածումին մէջ, երբ կը փորձենք մտնել
անոնց ապրումին իրակատարութեան: Իր ստեղ-
ւորներէն շատեր բառական օրբան արժէք մը
միայն ունին, այս չորու թիւնը պիտի կրնար ա-
մուշուի իր յանդուգն մտածումներով, որոնք շատ
անգամ մեզի կ'երևին մտածումներու ժայռը պե-
ղող իր զուրի հարուածներու զգալի լոյսին մէջ,
իթէ անոնք ինչպէս յիշցի, կարենային խորա-
նիստ և զօթական շնեքերու վերածուիլ: Վասնզի
գործը ոգևորող զգացումը շաւփելի ըլլալէ վերջ,
արտայայտութիւնը որքան ևս ինքնատիպ լինի,
չի պարտիք ինքզինքը: Իր բառերը և պատ-
կերները քիչ անգամ թեղարբիչ են, և չեն բաց-
ուիլ մտածումին վրայ մագաղան զուտներու նը-
ման: Յուզումներ և զայտաբաններու դրութիւն-
ներ չկան, և իր միտքը կը փորձէ պատկերներով
տալ շատ անգամ իր անբերական իրակատարութիւն:
Սակայն առանց ներկայ և անցեալ յուզումներու
բանաստեղծական գործեր չեն ծնիր: Յետոյ իր
պատկերները իսկատիպ չեն, և յաճախ զգացում
ներով ծիսածանուելէ աւելի, բուսանիզով մէկ-
տեղուած են, ստեղծելով անհամբաւիչ գիծ եւ
զոյն:

Բանաստեղծութիւնը ինչպէս ըսուած է, հա-
զիին պարն է, որուն մէջ հոգին և իրացականու-
թիւնը կը խալտան ներգայնակ ներածումնե-
րով: ՎՄագաղայնեւորու մէջ այս պարը քիչ ան-
գամ զգալի է:

Վերջինչալ զատումները աւելի համարիչ
պիտի ըլլային, եթէ կարենայինք մէջբերումնե-
րով ցուցնել, սակայն կարելի չէ այդ աշխա-
տանքը այս սուղ էջերուն մէջ: Ընդհանուր այս

տեսութենէն վերջ մեր մտածումը կը գրաւուի տեւի ճարցումով մը. հոգեկան բնէջ պահանջներ զօրացնելու համար գրուած են այս շքերթուածները, վասնզի այս հատորը բազկասնող Կիւմիքը ժամանակին մեծ յաջողութեամբ տուած են Սիամանթոն և Վարուժան. վաղապաթներու հեղինակին քով վերոյիշեալներու բացասական գիծերը մտահոգիչ ըլլալու չափ կը թանձրանան, շատ բան խելով իր գոյութեան իրաւունքէն:

Վաղապաթներու հեղինակը այս բոլոր թերութիւններով հանդերձ կը զատուի սակայն մեր բանաստեղծներու թշուառ խմբակէն, որոնք զուրկ իրական տեսիլներէ և ապրումներէ, կը յամտուին արուեստի համբուռն մէջ ուխտագնացի մը մոլեւանդութեամբ: Վաղապաթներու հեղինակը սեփական առաջինութիւններ՝ զորս մեր յետպատերազմեան զբոլոնքէն շատ քիչը ունին. փոստեան ըստ ընդ, և ինչքանայազատութիւններու իր միջոցը զուտ է կասկածէ: Հասարակ անոր որ զատական մշակոյթէ մը հուշայ՝ (յմտնալ որ Մխիթարեան զոլորոցի վերջաւոր մէկ բանաստեղծն է ան), արդի լինչտ մը կայ իր գործին մէջ, որ թէև չի նօսնանար մեր նորագոյն շքերթուածներէն նորոտաց նկարագիրներուն, (Ջարեան, Թօփալեան և այլն) բայց որ մեզի չի նեղեր, թերևս այն հանգամանքով որ այդ գործի ընդմէջէն երկու մտայնութիւններն ալ զգալի են: Այս հանգամանքը պիտի բաւէր զինք սիրելի ընելու համար:

Գալով իր Եփրատի սփռքերուն, և Երբով երգերուն, որոնք հասորին վերջին, և ամենէն անուշ մասը կը կազմեն, հակառակ իրենց զեղեցիկ պատկերներուն, և զգայուն ու յաղոյ առաջներուն, ինչ կրցած ըլլալ ժողովուրդի շունչով և զեղեցիկութեամբ երգին: Ժողովրդային մոթիփներով շքերթուած չի ելելու փորձը միշտ մատուցութեան զատուարտուած է, վասնզի զայն վերջուտին ստեղծելու աշխատանքը՝ որքան ալ հարատարուէ կատարուի՝ կը Քասեօ անոնց ինքնատարուի արուեստին: Իրականաբար աւելի յաշնալութեամբ օգտագործած են այդ մոթիփները, որոնք իրենց նախնական տարազին մէջ շատ անշատ ջանի մը սիրտէ փրթած տողերու մէջ կը ծագակն, բարեկու համար իրենց զեղեցիկութիւնն ու ոլորդ և մաքուր շունչը:

Վաղապաթներու հեղինակը զանոնք իր արուեստին կ'ենթարկէ կազալով երկու եղբերուն վրայ:

Երբ կ'աւարտեմ բացասական կողմերով եւ նայն ատեն առաջինութիւններով հարուստ վաղապաթներու զէզը, լին միտեր ինչո՞ւ մնազոց զբիթ յորհրդաւոր մէկ տեսիլը կը գծուի ծանուած միտ մէջ: Կ'ակնարկեմ այն էջին, ուր Տիբրոյ հրեշտակը կը սակարկէ Արքանալի հետ աշխարհամասի մը կործանման և փրկութեան համար. և յայտնի է մեզի թէ հինգ արդարներ իոկ չլստուեցան եւ քաղաքը ծծմբակէզ կործանեցան: Սակայն հինգէ աւելի արդարներ միշտ պիտի կրնան երաշխաւորել Վաղապաթներու արժէքը, փրկելով զայն մոխրանալու սպառնալիքէն:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԼԵՁՈՒԻ

ՄԻՋԻՆ ՀԱՅԵՐԷՆ

Այլ որ գիտեմաս որ յառաջ քան զամենայն ստածումն գհիւանդի ուժն և զտարիքն և զկերպն և զերկիրն ու ժամ, տես թէ օգնէ տարիքն, և այն զոր ասացաք, դու երակ առ սկիզբն այս ջերմանս, յառաջ քան որ յաւելնայ հիւանդութիւն. ապա թէ շօզնէ ուժն և տարիքն և այլն, դու ապիկիք արկ, և արիւն հան. զի ըսկիզբն այս ջերմանտ արիւն հանելն շատ օգտակար է: Այլ ի յաւելնան և ի կատարելն հիւանդութեան, որ է երրորդ ժամանակն, պատրաստ՝ որ չառնուս երակ, զի չէ ժամանակն և ոչ պատեհ, այլ սկիզբն հիւանդութեան առ զերակն: Զի մեծ իմաստասէրն Գաղիլեոս պատրաստեցաւ շատ, եւ ես տեսայ ի յիմ ժամանակ, որ ի կատարել ժամն հիւանդութեան երակն առին, և մեռան շատք, և այլ տեսայ, որ ապիկիք արկ, նա հիւանդն վատուծ էր, մեռու: Զէ պատեհ՝ յորժամ հիւանդն վատուծ լինի, արիւն հանել, թէպէտ և տարիքն և ժամն օգն լինին: Բայց երբ ուժն օգնական լինի, և ժամն չլինի, կարողք ենք ճար այրնելն և երակ առնուլն, և այն որ տարիքն շօզնն, կարող ենք ճար այրնել ապիկիք արիւն հանելով ի սկիզբն հիւանդութեան, որ գերածանի հիւանդնն:»

Մխիթար Հեռացի, էջ 65-66, 1184 թ.

3. «Վաղապա այրուկնայ ամուսնութեան. Զբամայէ աստուածային օրէնքս՝ որ այրն գլուխ և կնոջն և պատեհ է որ կինն հայնց կենայ ի յարկանն ի համանքն՝ զէզ ռոքն ու այլ զօգուածքն ի գլխոյն: Ապա թէ ուրիշ որ վասն անհնապանդ լինելոյ կնկանն անհնազատութիւն կենայ յիրենց մէջն, նա կու տայ համանք օրէնք որ բաժնին, երբ այլ ճարակ չկենայ և տայ արկին զինչ կետ իր առել լինի ի յինք, որ երթայ այրիկ մի այլ առնու: Զի թէպէտ և յառջի կու նոնքն չկայր այս որ կարէ վասն անհանազատութեան թողուլ, բայց յետև վասն անհարկութեան, որ տեսան որ այլ մեծ վզեհն